

ունեցող հասարակութիւններն մին եղած է: Այս
մասն ապացոյց են պետք գիտողութեան առ-
նուած պարագաներ, եւ մասնաւոր 1848 թւ 1865
թուականներուն բարարին մեջ ճարակող հնդար-
տէ մեռնողներու մասին հրատարակուած պաշտօ-
նական եւ առժամանակ վիճակաբար թիւներուն: Ար-
դէն այլեւալ հասարակութիւններուն մէջ եղած մէ-
արմատացած կարծիք մ'ալ մեր բասծը կը հասաւա-
տէ. ասոնք համաձայնակա ախտ մ'երեւան ենք
ատեն այլոյն կը բորհին եղիր թէ երբ Հայոց մէջ
սկս ճարակի, բնակիսարար ամենն սասաւացած
ժամանակ, ալ անհետանալու տօնեցած է: Սակայն
առանց առանց ալ ոչ ոք կիրայ ժխտել մեր բասծն,
թէ թէ յիշենք մայսի՝ թէ 1814ի ժամանակի միջա-
ցին, որ ամէնքն ահարեւին ու ալքտասին կը լինի:
այս ինչ ամէն հասարակութիւններու մեջ բանի մէ-
ամուսնար միջնորդ շարաբար կատարունենք կ'ընէ, հայ
հասարակութեան շախի 200 հրաւոր կորուս մը
կը պատճառէ, այսինքն 10%, անհանու կորուս
մը բարգագութեալ այլ ժամանակին, երբ փողոց-
տէ մեջ ամէճը ամայութիւն մասնաւոր համաժա-
ռաւու: Ինչ որ ալ ըլլայ, առողջ ապրի եւ երկրա-
պրի և մարդային ազգի ամէն շանքերուն եւ կական
նպաստակի է, եւ առ այս նպաստակ քիչ շատ մա-
տենաւ՝ բարգագութիւն զարդարուած է անշնչը առ-
աջ վեցին կոչոյնը հասաւ մնենու:

Աւր յիշուած ապդային հաստատութեան
ներէն զառ Զմիւնից կապիւն ունին ուրեց պէս
պէս հաստատութիւններ եւս, ոչ թէ ապդային
վրայութեան իբաւասութեան ներըեւ, այլ անկէ
անկան մասնաւոր ընկերութիւններու տնօրինու-
թեան տարի.

Ըլապէս Արեւելքն ու ոչոսինը բարձրվորեան
ընտրելացի մասն ժամանակութիւնն տեղին է,
արդի քաջապահիթութեան պահանջննան համա-
ման՝ որ Կը վայրընէ օգտագործն համբայանին,
թղթախաղը՝ տեսակ տեսակ եւ ամեն լեզուի լրա-
գիրներուն եւ պարբռական թերթեքուն, պարա-
հանդէսն ալ լուս հրատասակիթներուն եւ այլն եւ իրաց
ալ թուղթ, լուսաիրներ, թերթեր ու այլն այլ խա-
զեր, պարեր եւ ընկերական խմբեր հետոշէնք ի-
րենց կարգիր մշոն նորածին հրատարակոց մը Կը
դրառան ակիրի բաժանութիւններ, որոնց տարկեան
5—6 օսմանեան սուկոց բաժնեգործեանն մը փո-
խարեն կ'անցըննեն հոս իրենց օրսւան հանգառեան
ժամանը ըստ կանուարութեան արևներու մէջ։
Ծնկիր տարեկան ծախին է 5—600 սուին, որ բա-
ժանութիւններու սուրոց միայն կ'համբայութիւն

Հայ ընթերցագործն աւելի մասով, բայց աւելի
հօքանի այ հաստատութիւն է քանի տարիք կը վըր
զյութիւն առնի այս ընթերցագործն, որ պայելու¹
լը արինքու կ'ընդունենին՝ բաւական ճնշի թ մագա-
րանի մը գրեաց հետ յամախորդներու ընթերց-
ման ժամանակ:

Ներ է այս ամեն հաստատութիւններ օդինու նիս հայ հասարակութեան բար պաշտաման, ուստի ամսաբարձրան, գթ աստվածան, եւ յառ ապահնին կան զջացման մէկ մէկ կրթ ողներ են, կան այլք այլ նկարագրութիւններ են, որոնք իրավունք ունեն հանգանակութեան մէկ բարդացման

յշշատակարաններ են: Աղդաբարձր-Ընթրունիքը՝ կազմուած ութ տասն առաջնակարգ ազգայիններէ, իբր երեսուն տարեկ ի վեց տասնկ հրանաներու, սպանին աննշն որոնք ազգային համապատասխան չեն կըսաւ շիմել, և աստիճանուննեւ իրենց ընտանեաց ծոյն մասը, քրչէն, գեղ և մինչեւ իսկ առևտուն քը զփէ, ժողովրդնեւն հանգանակած քարանլի: Ընկերութիւնը 7-800 լիլայի քարանալու մաս ունի, որու մեծագոյն մասն ազգայինն արդիզ գըրառած է հայտնապատճ, թէւ ատորն կը վաճառի: Հնանալու Ընկերութիւնն, քանի ծե երթարարներէ բարգասահ երեսիցեած գործ մ'օնի, ուս ուսումն կը ստանան շափական անձնինք, որոնք ժամանակին դ'զոր չեն յանախած: Հոգուած Ընկերութիւնն ազգային արտավայրի է կիրառութիւնին համատափալի օրինագործ ընկերութիւններ են, որոնք ուսումնական եւ միանգանցն զթ ասիրական հաստատութիւններ են: Զարդ կ'առնենք յիշն ուրիշ քաղաքներէ իւ ընկերութիւններ եւս, որոնք միւսնոյն նպատակներու: Կը ծայցին:

Թ. ՃԵՐԱՎԱԿԱՆ

ԱԶԳԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅ ԸՆԴԱԳՈՒՅԹԻՐ ԵԿ ԱՐԵԼԺԱՌԻԱՆԴՆԵՐ

Գարբաներէն Ausland աշխարհագրական
թէրթին մէջ (1889, էջ 807—9) Բ. Ֆոն
Սայմոն (R. Seiditz) ասլախով իշխանն եւ
Աշխանկի ժողոված հայ տաճներէն եւ անեց-
ծուածներէն յառաջ կը պահէ գրիթէ երկու
ամբողջ երես։ թէ պաճներն եւ թէ առեղջ-
ծուածներն չայցրէնէ ի ուստ, եւ ասէք ի գեր-
մաներէն անցնելով՝ իրենց պարզութիւնն ու բնա-
կանութիւնն սոս բառականին տուժած են։

ሰተዳደሪያዎች

ԳԱՐԱԿԱՆԻ Ի ԳԵՐԱԿԱՆԱՆ

Հանդ Փողիկ (Hans Pohlig) երկու տարի
յառաջ Illustrierte Deutsche Monatshefte լրա-
գրոց մէջ ընդարձակ (1888, էջ 57—68,
1890—1899) ստորագրութիւն գրած է պա-
րունակ Ծփիկին եւ Երիւանի վայելն գեպ է հա-
մասային Պարտավանակ ըրած ու զեւութուննաւ։
Սցյա յօդուան աւելի յանկայշչ եղած է միը
շատ գեղեցիկ պատճեններով, որմէն յիշեալ

* Von Batum über Tiflis und Erivan nach Nord-Persien. *Ztschr. f. Ethnogr.*, 1889, 47, 264.